28ՆԱԻ ԱԷՆԷ Ն. 4975 1912 ԱՊՐԻԼ 21/4 ՄԱՅԻՍ — ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ — 21 ՆԻՍԱՆ 1327 X 17 ՃԷՄԱԶԻ ԻԼԷՎՎԷԼ 1330

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽՊԱՐ

30 ԲԱՐՍ.

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65 Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՆԷ ՏԻՊԱՍԱԳԻՐՔ

		Եռամսեայ	Վեցամսեայ
Իսթանպոլ իլին	Ղրուշ	60	35
Թաշրա իլին	»	85	45
Մէմալիքի էնճէպկիէ իլին	Ֆրանկ	20	10

ՉԱՐԹԷՆՊՈՒՇ վէ ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաբ իլին այրընա բազարլըգ :
Թապ իթիլմէյէճ մէքթուպլար իչուն օրուլմամակ :

مجموعهٔ اخبار
كل اوغلى تقسيم جاده‌سى نومرو

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Հայ-Կաթողիկէ Հասարակութեան տապանագը մասամբ անցած և ազգային իրաւունքներն, ազգային գոյութիւնն ապահովուած ըլլալով՝ կրնանք պարծանօք յայտարարել թէ տոհմային արժանապատուութիւնն ալ յարգուած է։ Թէպէտ Հռովմայ Ս. Գահէն՝ Թերզեանի հոգեւոր իշխանութեան մասին վերջին վճիռը դեռ չէ արձակուած, սակայն կրնանք աներկմիտ ըլլալ որ այդ վճիռը չպիտի ուշանայ, քանի որ Հռովմ՝ հակադրած պէտք է ըլլայ խնդրոյն էական կէտերը, ամեն մանրամասնութիւններով հանդերձ։ Հռովմ ունի հոս իր մէկէ աւելի ներկայացուցիչները, պաշտօնական կամ անպաշտօն, օրանք մօտէն ուսումնասիրելով խնդիրը, հարկ եղած տեղեկութիւնները հաղորդած են իրեն։ Կարելի չէ ենթադրել թէ այս բոլոր ներկայացուցիչները, տեղեկատուները, իրենց խղճին, արդարութեան և ճշմարտութեան ձայնին հակառակ թարգմաններ եղած ըլլան մեր ազգային դատին նկատմամբ, որ ինչպէս քանիցս գրուած և անկ եղած տեղեր ալ հաղորդուած է, զուտ ներքին վարչութեան, տնտեսական մասնակցութեան կը վերաբերի, և բնաւ առնչութիւն չունի հաւատոյ, կրօնի մասերուն հետ, և եթէ եկեղեցական-բարեկարգական ինչ ինչ կէտեր խնդրոյն հետ յարաբերութիւն ալ ունեցած ըլլային, շատ դիւրին էր ատոնց մասին համաձայնութեան գալ, քանի որ մէջտեղ դեռ որոշուած, ընդունուած և հաստատուած բան մը չկար։ Պարզ ծրագիր մ'էր Ազգային Կանոնագրութեան, որ Սիւնոդսի և Ազգային Ժողովոյ հաստատութեամբը պիտի վաւերացուէր։ Սակայն Թերզեան Գերպ., խնդիրը խեղաթիւրելով, անխղճութիւն ունեցաւ այդ ծրագիրը՝ իբր եկեղեցւոյ, հաւատոյ, կրօնի հակառակ ներկայացնելու, և ազգային իրաւունքներուն, առանձնաշնորհումներուն և ներքին կազմակերպութեան պաշտպան կանոնները ալ իբր անկրօն, անհաւատ և փտած ցցունելու։

Չենք ուզեր զբաղեցնել մեր ընթերցողները, տարիէ մը ի վեր զիրենք յուզող այն ծանօթ խնդրով. միայն կ'ուզենք հետեւցընել թէ՝ տագնապը, որ թէպէտ ամբողջովին դեռ չէ անցած, և ասոր համար Հռովմայ Ս. Գահին կողմէ Թերզեանին հոգեւոր իշխանութենէն անկումը անհրաժեշտ է, և այս ալ Քահանայապետական արդարութենէն և բարեացակամութենէն մօտ ժամանակի մէջ կը սպասուի, ահա այդ տագնապին ամբողջապէս վերջ գտնելէն յետոյ, հասարակութիւնս՝ իր հեռեւելիք ուղղութիւնը պէտք է հիմակուընէ մտածէ և որոշէ։ Հայ-Կաթողիկէ հասարակութիւնը ունեցած է տագնապալից ժամանակներ, և այդ տագնապները միշտ յառաջ եկած են ազգային իրաւունքներուն, գոյութեան և արժանապատուութեան խնդիրներէն, և ատոնց միջոցին տեսնուած է մեծ ոգեւորութիւն, ազգասիրութիւն և ուրիշ փայլուն ածականներով յորջորջուած ութիւններ, սակայն երբ տագնապը անցած է, ա՛լ կարծէք թէ ամեն ինչ կանոնաւորուած, ամեն բան կատարելագործուած, ո՛չ պաշտպանութեան և հոգածութեան կարօտ ազգային իրաւունք կամ առանձնաշնորհում մնացած է, ո՛չ ալ լրջօրէն մտածուելիք ազգային հաստատութիւն մը։ Այն անհատները, այն մեծամեծ յոյսեր ներշնչող երիտասարդները, այն առատօրէն խոստումներ ընող անձինքը, տագնապին անցնելէն անմիջապէս վերջ ցիրուցան եղած, տրուած բոլոր յոյսերը, խոստումները բոլորովին մէկդի դրուած են։ Իսկ ազգի մը գոյութիւնը ապահովող եղեւմտական, տնտեսական մասը, որ միանգամայն ազգը մուրացկանութենէ, խեղճութենէ և ասոր անոր ապօրինի կամքին գերի ըլլալէ կամ անիրաւ միջամտութենէ զերծ պահելով, իր արժանապատուութեան տէր կ'ընէ և ներքին գործերուն ինքնավարութիւնը իրեն կը թողու, ահա այդ մասն ա՛լ ոչ ոքին մտքէն կ'անցնի, և ամեն ինչ կ'սպասուի հոգեւոր իշխանութեան գլուխ գտնուողներէն. մի՛ջոց մը դադար առած մուրացկանութիւնը կը շարունակուի, և քահանայն, որ մեր հոգեւոր պարտականութիւններուն համար անհրաժեշտ է, և որմէ ազգային զգացում և պարտականութիւն ալ կ'ակնկալուի, կը մնայ դարձեալ օտարին կարօտ, օտարին ոտքի կամքին և հրամանին կամակատար, իսկ ազգային հաստատութիւնք՝ խեղճ ու ապիկար։

Այսպէս եղած է «Գոլէճցի-Աբբացիի» խնդրէն վերջ. այսպէս եղած է «Հասունեան - Անդի-հասունեան» վէճէն վերջ։

Թերզեանի յարուցած տագնապը, երբորդն է այն գլխաւոր տագնապներէն, որ Հայ-Կաթողիկէ հասարակութիւնը ունեցած է, իր պաշտօնապէս ճաչցուելէն ի վեր։ Թերզեանի, կամ աւելի ճիշդ է ըսել Գոյունեան-Թերզեանի տագնապին միջոցին ժողովրդեան վրայ տեսնուած ազգային ոգին, եռանդն և ոգեւորութիւնը շատ աւելի նշանաւոր և ազդու եղած է, քան սակէ առաջիններուն միջոցին։ Այս անգամ ազգը, առանց իր մէջ բաժանումներ ունենալու, միասիրտ և միահոգի պաշտպան կանգնեցաւ իր ազգային իրաւունքներուն և առանձնաշնորհումներուն. թէ՛ Գոլիս և թէ՛ գաւառներ ոգի ի բուին աշխատեցան սոյն նուիրական դատին յաջողութեան, չպակսեցան կարող գրիչներ և ճարտասան լեզուներ՝ հրապարակաւ յայտարարելու ճշմարտութիւնն ու արդարութիւնը և ձաղկելու Թերզեանի և անոր կողմնակիցներուն ապօրէն վարմունքը. բարոյական ուժին հետ նիւթական պէտքերն ալ հոգացուեցան, և հրատարակութիւններու և ուրիշ ծախքերու համար հարկ եղած հանգանակութիւնը չդադարեցաւ. բայց երբ այսօր ազգը, իր արդար դատը վաստկելով, իր յաղթութեամբ կը պարծենայ, կը մնայ մեզ հարցնել թէ՝ կարելի՞ է այսչափով, կամ նոյն իսկ Թերզեանէն իր կաթողիկոսական իշխանութիւնն ալ առնուելով, ամէն բան կատարուած, ամէն ինչ կարգադրուած նկատել։ Եթէ այդպէս պիտի նկատուի, հարկ չկայ ըսելու թէ՝ ինչ որ եղած է սակէ առաջ տեղի ունեցած ազգային տագնապներէ, պայքարներէ վերջ, նոյնը պիտի ըլլայ այս անգամ ալ։

Ազգի մը գոյութեան իրաւունքը գիտնալ և հաստատել տալ. չբաւեր միայն այս կամ այն ժամանակ ծագում առած տագնապներու սեփհականացնել, այլ միշտ պէտք է ունենալ այդ իրաւունքին գիտակցութիւնը և ըստ այնմ աշխատիլ այդ գոյութեան պահպանման և ազգին յառաջացման, նոյն օգուտով և նոյն եռանդով։

Ուրախալի է լսել Գոլէճն և գաւառներէն Հայ-Կաթողիկէ հասարակութեանս բարոյական, մտաւորական և նիւթական բարեւոքման և յառաջադիմութեան մասին ազգասիրական բաղձանքներ, զգայուն կոչեր. կը մաղթենք որ այս բաղձանքներն ու կոչերը ընդհանրանան, իրագործուին. և այս վերակենդանացումը, որ Թերզեանի յարուցած պայքարին, տագնապին գրեթէ արդիւնքը եղած պիտի ըլլայ, փափաքելի է որ գէթ անոր յիշատակին պատուաբեր մէկ արարքը նըկատուի։

Եթէ այս երջանիկ օրը տեսնելու բաղդը Աստուած մեզ շնորհէ, ինչպէս անցեալ օր առթիւ մը ըսուած էր թերթիս մէջ, Հայ-Կաթողիկէ հասարակութեան սոյն վերակենդանացումը ծափահարողներէն առաջինը մենք պիտի ըլլանք։

Ուստի ասոր համար Գոլսի և գաւառի բոլոր Ազգային Վաքչութիւններուն, ազգասէր և փոքրաւոր անձերուն, եռանդուն, անձնուէր և աշխատասէր երիտասարդներուն կոչ կ'ընենք լրջօրէն նկատի առնելու ազգային ինքնագիտակցութեան, ներքին ինքնավարութեան, տոհմային գոյութեան պահպանման և բարոյական ու նիւթական յառաջադիմութեան պայմանները, և ի գործ դնելու ամէն միջոց, Հայ-Կաթողիկէ հասարակութիւնը Արեւելքի մէջ իրեն վայել դիրքի մը տէր ընելու համար։ Այն ատեն իրաւունք պիտի ունենանք պարծենալու իբր յաղթական Թերզեանի դատին մէջ, եթէ կարենանք սոյն նպատակին հասնիլ։

ԴԻՏՈՂ

ՄՈՒԹԷՆ

Վերջապէս Հայ-Կաթողիկէ Հասարակութիւնը փոքրանք մըն ալ անցուց Թերզեանի անկումովը։ Փոքրանք են այդպիսի գէպքեր, որոնք իրենց ապօրինութեամբն հանդերձ՝ մեծ ճիգերու կը կարօտին անհետելու համար...։ Ու մենք, այս պահուս, որչափ կը շնորհաւորենք Ազգային Ժողովը՝ ազգին դատը յաջողութեամբ վերջացնելուն, նոյնչափ կը կարեկցինք Թերզեանն ալ, որ դրդուելով ուրիշներէ՝ իւր փառասէր կեանքը նուաստացուց...։

Երբէք չենք կրնար խորհիլ որ Թերզեան իր դրդողներն ունեցած չըլլայ, նկատի ունենալով անոր՝ նախ ի Գոլիս և ապա ի Հռոմ՝ ներհակ ընթացքներն Ազգային Ժողովին հանդէպ։ Մարդ դժուարաւ կը հաւատայ որ այդ յանկարծական ժողովրդատեացութիւնը՝ ժողովուրդէն այնքան սիրուած Հոգեւոր Գեսի մը մտքին ծրնունդն եղած ըլլայ...։ Հիմայ, թո՛ղ խորհի Թերզեան Գերապայծառը թէ զինք դրդողներն՝ ի՛նչպէս ներքուստ նախանձելով իր փառքին՝ գործերն այս վիճակին հասցուցին։

Բայց «եղած բանին՝ շնորհաւո՛ր» կ'ըսէ առածը. գործեր կան, օրանք դարմանուելու համար շատ ուշ կը մնան, կամ շատ անհամապատասխան ընթացք մը կը ներկայացնեն. այսպէս է Թերզեանի կազմանէ ազգին հետ համերաշխութեան գալու վերջին փորձն ալ...։ Ու հիմայ, մենք ալ, շատերու պէս կը խորհինք թէ՝ Արդարութեան մասն էր որ այս եղրակացութեան յանգեցաւ։ Բայց թէ որքան սրբահաստնում և հոգեւոր գայթակղութիւնք տեղի ունեցան՝ մեղքը պատճառ եղողին վիզը...։ Ուրախ ենք որ այս դէպքով ալ, ժողովրդական ձայնը աբհամարհողներն ազդու դաս մ'առին Արդարութենէն։

Գովելի էր, այս ճգնաժամի մէջ, Ազգային Ժողովի անվէճատ գործունէութիւնը և Հայ-Կաթողիկէ համայնքը երախտապարտ ըլլալու է Անոր՝ հասարակաց օգտին համար կրած նեղութեանը։

Գաւառներէն՝ Ժողովին ձայնակցելու պարագան ալ նշան մը չէ՞ միթէ մեր ժողովրդեան զարգացման ճամբուն մէջ մտնելուն։ Անտարակոյս, ժողովուրդը աւելի եռանդեամբ պիտի փարէր իր իրաւունքին պաշտպանութեան, եթէ անոր բոլոր խաւերն ալ հաւասար գիտակցութեամբ ուսումնասիրէին երկու կողմի իրերու ընթացքը։ Այսպէսով կարելի չէր որ մարդս աւելի տրամաբանութիւն և անկեղծութիւն չնշմարէր Ազգային Ժողովի ժողովրդապաշտպան գրուածքներու մէջ։

Ինչ որ է, կը մաղթենք որ այս պայքարի տակէն, մեր համայնքին յառաջդիմութեան նոր բարիքներ մը ծնին։ Այդ յոյսը կրնանք տածել՝ եթէ քիչ մը ներկայ լուսաւորեալ դարու համաձայն ըմբռնենք իրերն։ Կղերական թէ աշխարհական գասակարգ՝ ձեռք ձեռքի տուած աշխատելու են ատոր։ Մեր սիրելի Հոգեւոր Հայրերն՝ պէտք է բաղձան որ իրենց աշխարհական զաւակներն՝ ո՛չ եւանդական կուրութեամբ, այլ գիտակցաբար փարին իրենց կրօնին։ Այդպիսի ժողովուրդ մը՝ աւելի լաւ պիտի գիտնայ յարգել իւր հոգեւոր պաշտօնեաներն ալ։

Եւ ինչ որ հին րէժիմի մէջ թերի էր կամ բնաւ չկար, պէտք է ըլլայ այսուհետեւ։ Գէթ օրինակ առնենք մեր դրացի հասարակութիւնները։ Պատրիարքարանը և թեմերն՝ իրենց օրինագիրներն ունենալու են։ Եւ ոչ միայն Ազգային Ժողովը պէտք է գոյութիւն ունենայ անհրաժեշտօրէն, այլև ամէն ուրեք հաստատուելու են ուսումնական, տնտեսական և այլն. խորհուրդներ ու հոգաբարձութիւններ։ Ասոնք անհրաժեշտ են՝ եթէ կ'ուզենք մեր համայնքը յառաջադիմութեան մէջ դնել։ Կը մաղթենք որ ամէն Հայ-Կաթողիկէ այդ գովելի տրամադրութիւնն ունենայ։

Գրութիւնս փակելէ առաջ, նուիրական կոչ մ'ընեմ Հայ-Կաթողիկէ Հասարակութեան։ Մանաւանդ է ամենուս թէ «Մէճմուա» ի՛նչ մեծ դեր կատարեց ազգային այս ճգնաժամի միջոցին։ Նա՝ պայքարեցաւ վտանգելով իր շահը հասարակաց բարւոյն համար։ Նա եղաւ լեզուն, թարգմանն և հոգին մեր զգացումներուն։ Եւ սիրելի «Մէճմուա»ն՝ անկեղծութեան և արդարութեան կուսակից թերթն է. ուրեմն արժանի է մեր երախտագիտութեան և վարձատրութեան։ Ջանա՛նք զայն մեծցնել. շատցնենք անոր բաժանորդագրութիւնն ամէն կողմ, ուժ տա՛նք անոր. որպէս զի Ժողովրդեան՝ անզօր մնացած միջոցին, նա՝ ձայն բարձրացուցած օգնէ մեզի, պաշտպանէ և պայքարի մեր Հասարակութեան յառաջդիմութեան համար։

ՄԵԾԻ ՀԱՅ-ԿԱԹՈՂԻԿԷ ՄԸ

Մուշ, 4 Ապրիլ 1912

ՏԱՊԱԼԵՑԱԻ

Տապալեցաւ այն որ կարծեր,
Անպարտելի է բռնութիւն,
Ասրիարութիւնն որ տուած,
Ոտաւ հիմն արդարութիւն:
Ղանգով զայս, խնդակցեցան
Ի գովեցին, հանուր աշխարհ
Աւաղ ոմանք եղան, սակայն
Նոցա խիղճն ալ ափսոս մոռար
Ահա կ'ըսեն եղեր դեռ հոս
Գտիկ մարդկանց գաղափար...
Է ով որ զայն չի նկատէ
Ղանգ ըզգալ կարող չկայ
Բերացի ՀԱՅ ՄԸ

ԹԵՐԶԵԱՆ ԷՖ. ԾԻՆ ԵԷՆԻ ՊԻՐ ԶՕԼԻԱԶԼԸՂԸ

Թերզեան էֆ.ենին եէնի պիր սուի հարէքէթի՝ քէնտի չօլբազլըղընը պիր տէֆա ահա մէյտանա գօյմըշ վէ հալէթը բուհրիյէսինի կէօսթէրմիշ տիր։ Շէօյլէ քի, քէնտիսինին Բաթրիգլիք մէմուրիյէթինէն իսգաթընան սօնրա, Միլլէթ մէճլիսի՝ իտարէի ուսուրը էլէ ալըբընտա, պէրն էլ միլլէթ պիր կէօնա իթիզալ (հերձուած) վէ իսթիլաֆա մահէլլ պրագմատագ իշին զանէթ պասիրէթ քեարանէ պիր մէհլէք իսթիեարլը, մէսէլէնին հէր ճիհէթիյլէ թէսվիյէսինէ տէկին, Բաթրիգ վէ Բաթրիգ Գայմագամը ինթիխապընտան կէրի տուրմայը, վէ քեաֆֆէյի ուսուրը բուհանիյէ իտարէսինին՝ քէմաֆի իւսապզդ մէմուրիյնի այիտէյի բուհանիյէսի թարաֆընտան տէվամընը, հաթթա քիլիսէ վէ միլլէթ էմլաքընընն տախի՝ ուսուլը տարէրէսինտէ ճէրէեանընը թէրվիճ իթմէյի միւրաճահ ատտ իլլէմիշ, վէ պու ուսուրէթլէ, պիր տէֆա տահա, տավայը միլլինին՝ բուհանիյէթ վէ տինէ գավայը միլլինին՝ բուհանիյէթ վէ տինէ գավայը թէրէֆլի օլմատընընը իսպաթ իթմիշ տիր։

Մէյլլէթ մէճլիսի, իլք գարարլարը սըրբասընա, Բաթրիգխանէնին Գալաթա չիւպէսի գանչէլէրիա միւտիրի Գերց. Յովսէփ Ծ. Վ. Աբիկեանը, տէրքեար օլան թէճրիւպէսինի, վէ հիւսնը հալ ու հարէքէթինի թեզտիրէն, մէմուրիյէթինէ տէվամընտա հիչ պիր մանզուր կէօրմէմիշ, վէ պունունլա, իտարէյի ճէմաաթը ճիսանիլէնտիրմէք կիպի եանընը պիր ֆիքրի թէքզիպ իլլէմիշ տիր։

Նու հալաէ Բաթրիգի սապզդէն ազլինտէն պէրի, Գալաթա Բաթրիգխանէսի ուսուրը, գանչէլէր Վ.ին տուրէնտիչլիկի վէ թէճրիւպէսի սայէսինտէ կիւզէլճէ բույէթ օլընմագտա օլուպ, հիչ պիր թարաֆտան չէքայէթ իշիտիլմէմիկի հալաէ, Թերզեան էֆ., մանզա հիւքիւմէթ իլէ միլլէթին միւնասէպաթը իիլալ իթմէք, իտարէի ճէմաաթճա ինթիզամըզլըգ վէ պէյնէլ ճէմաաթ գարըշըգլըգ հուսուլէ կէթիրմէք գաստիլէ, ալտըղմըզ մալիւմաթը մախսուսէյէ նէզարէն չարչէնպիհ կիւնիւ ագշամը Աբիկեան Վ.ի նէզտինէ ճէլպէլէ, մէզքիւր մէմուրիյէթինէն էլ չէքմէսինի էմր իթմիշ, վէ միւսամիրէյհ Վ. տէ պիթթապի պու էմրէ իթթիպաէն, քէնչէնպիհ կիւնիւ մահէլլը մէմուրիյէթինէ կէթմէմիշ տիր։

Պրզ, Աբիկեան Գերյարգելիյի քէք էյի թանընտրընմըզ, գանանչինաս վէ հագգինա պիր բուհանի օլտըղընը պիլիկիսմիզ ճիհէթ. Թերզեանը պու էմրինէ գարշը հէր հալաէ հագգլը իթիրազաթտա պուլընմըզ օլտըղընա էմինիզ. լաքին տիկէր Թարաֆտան Թերզեան էֆ.ենին պու կիպի սըրբալարտա եէկեանէ սիլահը՝ քիչմէ ճէզալարը թէհտիտաթը օլտըղընը պիլտիկիմիզտէն, միւսամիրէյհ գարշը տախ այնը սիլահը իսթիսալ իթմիշ օլտըղընա չիւպհէ իթմէյիզ, վէ Արհ. Միքայէլ եպս. Խաչատուրեան իլէ իքի քահանայընը սօն վագըտարը միւրէքքէպի հէնուզ գուրտամըզ օլտըղընտան, Արիկեան Վ.ին՝ էմրը մէգքիւրէ գարշը չըգմամայը, պէօյլէ պիր հատիսէյէ սէպպիյէթ վէրմէք իսթէմէմէսինտէն իլէրի կէլտիկինի գավէն զանն իտէրիզ։

Իլթէ Թերզեան էֆ.ենին, պիր միւհիմ թէրէմ բուհանի եէտինէ թէսլիմ իտիլմիշ օլան պու մուհիմ մէմուրիյէթի՝ քէնտի զըսա ազլըլա թէրք իթտիրմէք եօլընտաքի չօլբազճա մուսամէլէսի, վէ եախսա Բաթրիգխանէ գանչէլէրլիկինին միհրի բէմիսինի համիլ օլան միւմանիլէրի Վ.ի իշտէն էլ չէքտիրմէքլէ, կիւնլիւք ուսուր վէ մուսամէլաթը եէրպ իսթիւ պրագտըբարագ, սուրէթը ճէրէեանը ուսուրա սէքթէ կէթիրմէք վէ հիւքիւմէթ իլէ միւնասէպաթըմըզը իիլալ իլլէմէք մագսէտիլէ իճրա իլլէտիկի սուի հարէքէթի, բէնչէնպիհ կիւնիւ խապէր ասլընմասը իւզերինէ, օ կիւնիւ ագշամը ագտը իճթիմա իտէն Վարչ. Ժողով, հէր շէյտէն էվվէլ պու մուհիմ մէսէլէ իլէ իշթիղալ իթմիշ. վէ պիր միւատէթ միւզաքէրէտէն սօնրա, վագըթ կէչիրիլմէեէրէք, տէրհալ հէյէթճէ Գալաթա Բաթրիգխանէսի չիւպէսինէ պիլ ազիմէ, գանչէլէրլիք միհրի բէմիսիմին թէհարրիսինէ վէ իճապ իտէն մահէլլերին մէօհիւբ ալթընա ալընմասընա գարար վէրմիշ տիր։

Ֆիլվագը իշպու գարար մուճիպինճէ, Վարչ. Ժողով հէյէթի, ագշամ սաաթ 6.30 բատտէլէրինտէ, Գալաթա Բաթրիգխանէսինէ էնմիշ, վէ տիկէր պագը զէվաթ տախ հազբը օլտըղը հալտէ, Գանչէլէրլիք եազբխանէսի աչըլարագ, արաներան մէօհիւբ վէ գանչէլէրլիկէ մախսուս տիկէր պագը մէօհիւբլէր օրատա պուլընմըզ տըր։ Պաստէհու, սբասաս, պիլ միւղաքէրէ գանչէլէրլիք մէմուրիյէթի, մուվագգաթէն Գրիգոր էֆ. Հաճիպարա թէվտիէն, մէզքիւր մէօհիւբլէր միւմանիլէյհէ թէսլիմ իտիլմիշ տիր։ Գանչէլէրլիք պաշ քեաթիպի Գրիգոր էֆ. Բարլատի՝ Հաճիպար էֆ.յէ մուայենթայեին օլընմըզ տըր։

Միհրը բէմմի՝ մէօհիւբլիւ պիր գուրթուտէբուունինտէ մահֆուզ գալըպ, Հաճիպար Գրիգոր էֆ. իլէ Բարլատի Գրիգոր էֆ. պիրլիքտէ օլտըղը հալտէ, իճապընտա գուրթուտ աչըլարագ, միհրը բէմմի իսթիմալ իտիլտիքտէն սօնրա, ենինէ օ սուրէթլէ սագլանճագ տըր։

Իշպու մուամէլէնին մազպաթասը, տիւն ագշամքի Վարչ. Ժողովտա կրատթ վէ իմզա իտիլմիշ տիր։

*** Շայեանը տիգգաթ տըր քի, Աբիկեան Վ.ին գանչէլէրլիկի՝ քիլիսէճէ, տինճէ պիր մէմուրիյէթ օլմատըղը հալտէ, նէ՞տէն օ վազիֆէյի իյֆասընտան սօնրա միւսամիրէյհ «կախակայուրթիւն» կիպի բուհանի ճէզալարլա թէհտիտ իտիլիեօր։ Էկէր էրմէնի-գաթօլիք ճէմաաթընա խըզմէք իթմէք, բուհանի իյին պիր գապահաթ իսէ, պունլար՝ քիլիսէլէրաքի վավիֆէլէրինտէն, տիկէր բուհանի խըզմէթլէրինտէն նէ՞չին մէն իտիլմէօր։ Լաքին հէր հալտէ Թերզեան էֆ.ենին, Աբիկեան Վ.է գանչէլէրլիքտէն էլ չէքտիրմէսի, պալատէ պէտան իթտիկիմիզ մագսէտլէ օլընընը չիւպհէ եօգ տըր։

Լաքին Վարչ. Ժողով՝ ուեանըգ պուլունընընը, վէ գանչէլէրլիգ միհրի բէսմիսինի՝ էմ մահէլլինտէ պուլապիլտիկինտէն, Թերզեան էֆ.ենին հուսուսը մագսէտինէ մէյտան պրագըլմամըշ տըր։ Շէօյլէ քի պու կիւն Բաթրիգխանէնին գանչէլէրլիք տաիրէսի, հէր վագըթ քի կիպի աչըգ օլուպ, Բաթրիգխանէ իլէ Հիւքիւմէթին միւնասէպաթընա, ասհապը մէսալիհին մուամէլաթընա պիր տագըգա պիլէ խալէլ կէթիրիլմէմիշ տիր։ Եալընըզ մէզքիւր մէմուրիյէթին պիր բուհանի եէտինտէ պուլընմասը՝ իտարէի բուհանիյէճէ պիր մուվաֆագըյէթ իլէն, Թերզեան էֆ.ենին չօլբաշըղընը, բուհանի էլինտէն չըգըպ աշխարհական էհտէսինէ իհալէ գըլընմըզ տըր։

ԷՐՄԷՆԻ-ԳԱԹՕԼԻՔ ԲԱԹՐԻԳԻՆԻՆ ԻՍԹԻՖԱ ՄԷՍԷԼԷՍԻ

Բօմա, 1 Մայիս.— Բօմատան «Բրէա Ասօսիէյտէ» ամիտէքի մալիւմաթ վէրմիշտիր.—«Ղազէթալար, հիւքիւմէթը Օսմանէ թարաֆընտան ազլ իտիլմիշ օլան Էրմէնի-գաթօլիք բաթրիկի Թերզեան Գեորգայծառը հիմայէ խուսուսընտա Տէրիսաատէթ Ֆրանսա սէֆիրինին նէ՞չին քէնտի հուգուգընը մէվգբի իճրայէ գօյմասընը սիւալ, վէ պու մէսէլէյէ Ավսթրիա սէֆիրի միւտահէլէ իտէճէկինտէն, Ֆրանսա հիմայէսինին ֆիքիրէն մահվ օլմասը թէհլիքէսի մէվճուտ օլընընը իլավէ իտիեօրլար։ Գու ֆիքր՝ եանընը պիր զէհապա միւսթէնէա տիր։ Ֆրանսանընն հիմայէսի, եալընըզ լաթինլերէ վէ լեվանթէնլերէ միւնհասրը օլապիլիր, լաքին մարօնիլերէն պաշգա եէրլիլերէ թէշմիլ իտիլէմէզ։ Անճագ Ֆրանսա սէֆիրի վէսատայը խայրխահանէ իճրա իտէպիլիր քի, պունուտ տա, Բաբա հազրէթլերինին վէքիլի Մօնս. Սարտի իլէ միւթթէֆիգէն իճրա իթմիշ տիր։ Մէսէլէ բէք գարըշըգ տըր. զիրա Թերզեան Գերգ.ը ազլի, հիւքիւմէթը Օսմանիլէնին տելաէթիյլէ վուգուպուլմըշ օլմասը, քէնտիսինի բաթրիգ տէյի թանըմագ իսթէմէեէն վի ալեյհինտէ պուլընան էրմէնի-գաթօլիքլերինին իսթիտալը գաթիսի իւզերինէ վուգուպուլմըշ տըր։

Ֆրանսա վէ Ավսթրիա սէֆիրլերի, իսթէմէտիքլերի պիր բաթրիկի գապուլ իլլին էրմէնի-գաթօլիքլերինէ ճէպր իտէմէզլէր։ Պու մէսէլէ, անճագ Բօմա թարաֆընտան հալլ օլունապիլիր. պու տա, պիր «հերձուած» չըգմասը իսթէնիլմէմիկի հալտէ, Թերզեան Գերգ.ը իսթիֆասընը Բաբա հազրէթլերի թարաֆընտան գապուլլիյէ միւմքին տիր։»

(Աժանս Նասիոնալ)

ՄԷՃՄՈՒԱ.— Պու թէլէկրաֆը միւնասէրիճաթը հագգընտա, եալընըզ «հերձուած» չըգմագ սէօզիւնիւ բէտտէն պաշգա պիր տէլէճէք եօգ տըր։

ԷՐՄԷՆԻ ԲԱԹՐԻԳԽԱՆԷՍԻ

Մէճլիսի մէպուսանընն պու տէֆաքի տէվրէսինտէ, էրմէնիլէրտէն 20 վէ պէլքի տահա զիեատէ մէպուս ինթիխապ իտիլէճէկի, վէ հիչ օլմազսա 16 մէպուսը ինթիխապը մուհագգագ իտուկի, իթթիհատ վէ թէրաքգը ճէմիյէթի թարաֆընտան,—պու միւնասիպէթլէ Դաշնակցութիւն վէ տիկէր էրմէնի սիեասի գօմիթէլերի իլէ (Հնչակեանլարտան մաատա) իճրա իտիլէն մուխապէրաթտա գարարլաշտըրըլմըշ վէ թէմսին իտիլմիշ օլտըղը հալտէ, վիլայէթլէրտէ էրմէնիլէրլէ մէսքիւն օլան եէրլերտէ էրմէնի միւնթէխիպ սանիլերին միգտարը մաթլուպտա չըգարըլմամասը վէ տիկէր եօլսըզլըգլարա, էրմէնի մէպուսլարընն միգտարը 20յի պուլմագ չէօյլէ տուրսուն, 16ը տախի պուլամամըշ վէ պու նէթիճէ՝ ուսուսի միւլէթաշլարըմըզը տուշարը եէյիս իլլէմիշ տիր։ Շիմտի զաղէթալար, խուսուսիլէ Դաշնակցութիւն ճէմիյէթինին օրկանը օլան «Ազատամարտ»՝ միլլէթին իզգալ իտիլմիշ օլմասընտան տօլայը ինթիխապ վէ թէրազգը ճէմիյէթինէ գարշը աճը աճը սիթէմլէր իտիեօրլար։ Էրմէնի գաբընտաշլարըմըզը պու սիթէմինէ պիզ տէ իշթիրաք իտէրիզ, զիրա 150,000 էրմէնի-գաթօլիք ճէմաաթը թարաֆընտան Մէճլիսի մէպուսանտա եալընըզ պիր մէպուսըմըզ պուլուսնաճաղը մէմուլ օլընընը վէ պունընն իչին վատլար վագը օլմըշ օլտըղը հալտէ, մաեթթէեսիւֆ պիր ազանընն ինթիխապընա տա միւէսսէր օլընամամըշ տըր։

*** Էրմէնի բաթրիգխանէսինին ղազէթալարա վուգուպուլան թէպլիղաթընա կէօրէ, Բաթրիգ Արշարունի Սրբազան՝ չիմտիյէ գատար եալընըզ 8 էրմէնի մէպուսը ինթիխապ օլունուպ, հալպուսքի պու միգտար, կէչէն տէվրէի իթթիմամյէտէն նօգտան պուլընընընտան. վէ ինթիխապար էանասընտա էրմէնիլէրին հուգուգը խիլաֆընտա մուամէլաթ վուգուպուլտըղը Բաթրիգխանէյէ իշար օլընընընտան պահնալ, էվվէլճէ Գապը Ակիյէ պա թագրիր միւրաճաաթ իթթիկի կիպի, մէրճիի այիտի իլէ տէ պիզգաթ միւզաքէրաթտա պուլուսնարագ, Թիւրքիա էրմէնիլէրինին ատէտինէ նիսպէթէն հիչ օլմազսա 20 մէպուս ինթիխապ իտիլմէսի լիւգուսմընը պէեան իլլէմիշ տիր։ Բաթրիգ էֆ.՝ ինթիխապլար խիթամ պուլմազսան էվվէլ, էրմէնիլէրին ատէտիլլէ միւթթէնասիպ միգտարտա մէպուս ինթիխապ իտիլմէսի իչին իճապընընն իճրասընը իլթիմաս իթմիշ, վէ աքսի թագտիրտէ էմրը վագբնա գարշը միլլէթ նամընա բրօթէսթօտան խալի գալմասաճաղընը, հաթթա չիմտիյէ գատար ինթիխապ օլընան պիր գալ էրմէնինին՝ էրմէնի մէպուսը սըֆաթըլլա Մէճլիսի մէպուսանտա օթուրմալարընը գապալ իտէմէեէճէկինի պէեան իլլէմիշ տիր։

*** Գու թէպլիղաթը սօն ֆըգրասը՝ սուի թէֆթէհիւմ նէթիճէսի օլարագ եաղըլմըշ օլտըղը՝ Բաթրիգ թարաֆընտան մուասխարէն «Ազատամարտ»ը պիր մուհարրիրինէ պէեան իտիլմիշ տիր։

*** Դաշնակցութիւն ճէմիյէթի տախի, մէպուսան ինթիխապլարընտա վագը օլան սուի հարաքեաթտան վէ էրմէնիլէրին հուգուգը բախմալ իտիլմէսինէն տօլայը՝ իթթիհատ մէրքէզ գօմիթէսինէ պիր բրօթէսթօնամէ թագտիմ իթմիշ տիր։

*** Եվվէլքի կիւն ազշամ իւզերի իթթիհատ մէրքէզ ազասընտան՝ Սթամպոլ մէպուսը Ահմէտ Նէսիմ պէյ՝ էրմէնի բաթրիգխանէսինէ կիտէրէք, Բաթրիգ Սրբազան իլէ ուզուն պիր մուլագաթ իթմիշ տիր։ Արշարունի Սրբազան՝ պալատէ եազբան չիքեայէթլերի թէքբարլամըշ, վէ «Միլլէթ, իւմիտլերի պոշա կիթմէսինէ ո գատար միւթէէսսիր օլմըշ տըր քի, էկէր վագը օլան հագգընընը գարշը պիր նիւմայիշ օլմագ իւզրէ, ինթիխապ օլընան 8-10 էրմէնի մէպուսընա՝ իթթիֆա իթմէլերի Բաթրիգխանէ թարաֆընտան թէքլիֆ իտիլսէ, մէմնունունա օլաճագ տըր» ատմիշ տիր։ Նէսիմ պէյ՝ պէօյլէ պիր թէշէպպիւսիւն իճրա իտիլմէմէսինի բէճա իտէրէք, ինթիխապլարընն՝ պունտան էվվէլքի թանրիրի նուֆուս իւզերինէ եաբըլմըշ վէ սուի իսթիմալլարընն՝ պաղը աճէմի մէմուրլար թարաֆընտան վագը օլմըշ օլտըղընը, հալպուսքի իթթիհատ մէրքէզ գօմիթէսինին՝ էրմէնիլերի խօշնուտ իթմէք իչին էլտէն կէլէնի եաբտըղընը պէեան, վէ կէլէճէք տէվրէի իճթիմամյէտէ, եէնի թանրիրի նուֆուսամուհիպինճէ, էրմէնիլէրին միգտարը նիսպէթինտէ մէպուսլարը օլաճաղընը պէեան իլլէմիշ տիր։

Բաթրիգ էֆ.՝ հիչ օլմազսա հէնուզ ինթիխապլարը իճրա իտիլմիշ օլմասան մահէլլերտէ, էրմէնիլերին նիսպէթ իւզրէ մէպուս վէրմէլերի արզուսընը իզհար իթմէքլէ, Նէսիմ պէյ՝ պու արզուսը արգատաշլարընա թէպլիղ իտէճէկինի վատ իլլէմիշ տիր։

*** Էրմէնի բաթրիգ՝ էվվէլքի կիւն էվգաֆ նազբրընը զիեատքէլէ, էմյաքը միլլիէ մէսէլէլերի հագգընտա միւլագաթ իթմիշ տիր։ Նազբը Խայրի պէյ՝ պու մէսէլէլերի արիզ ու ամիգ միւթալէա իթտիքտէն սօնրա, պիր հիւսնի նէթիճէ վէրէճէկինի վատ իթմիշ, վէ Սամաթիա էմլաքը միլլիյէ մէսէլէսինին, բաթրիյին բէճասը իւզերինէ թէէխիրէ գարար վէրմիշ տիր։

*** Բաթրիկի միւշարիլէյհ եէվմը մէզքիւրաէ Բուսիա սէֆարէթխանէսինէ ատ կիտէրէք, Մ. ը Կիրսի զիեարէթ իլլէմիշ տիր։ Մ. ը Կիրս՝ Թիւրքիա էրմէնիլերի հագգընտա սէլէֆի կիպի խայրխահանէ պիր մէլէք ինթիխապ իտէճէկինի վատ իթմիշ տիր։

*** Կէյէն կիւն Բուլ բաթրիյի էֆ. էրմէնիթաթրիգխանէսինէ ազիմէթլէ,բաթրիգ էֆ. իլէ միւլագաթընտա, մէքթէպլէր, սաքէրլիք վէ իմթիհանաթ մէսէլէրի հագգընտա թէաթիր էֆքեար իթմիշ, վէ պու մէսէլէլէր հագգընտա իքի Բաթրիգխանէնին հիւքիւմէթ նէզտինտէ միւթթէֆիգն հարէքէթ իթմէլերի խուսուսընտա պէնանը արզու իլէմիյէր տիր։

ՔԵԱՄԻԼ ԲԱՇԱ ՎԷ ՄՈՒՀԱՐԷՊԷ

Սաորը էսպագ Քեամիլ բաշա, Մըսրրան ավտէթինտէն սոնրա, պիր էճնէպի ղազէթասը մուհարրիրիյլէ միւլագաթ իթմիշ, վէ աթիտէքի պէեանաթտա պուլընմըշ տըր.

«Գէնիմ էֆքեարբմէա չու էսնատէ թարպուուտա նէ՝ զալիպ վար տըր, նէ՝ տէ մաղլուպ։ Գինապէրին Թիւրքիայը, հուգուզընը պիրինտէն վազ կէչմէյէ մէճպուր իթմէք՝ պիհուտէ տիր։ Էկէր Իթալիա, Թարապլուսը զապթ իթմէք իսթէուրսա, հիւճումլար իճրա իթսին. էկէր ֆիիլէն զապթ իտէպիլիրսէ, օլ վագրթ գուվվէյի ճէպրիէ գարշըսընտա թէալիմէ վէ էմրը վագրյը գապուլէ մէճպուր օլուրըզ։

«Իթալիա, էվվէլա՝ Ատալար տէնիզինտէ պիր հարէքէթը սաքէրիէ իճրա իտէճէկինի թէհիտէն պիզէ պէեան իտիեօր. գօ եաբսընը։ Իքինճի՝ պազը ատալարը իշղալ իթմէք թէհտիտինտէ պուլոնուեօր. իշղալ իթսին։ Իւչիւնճիւ՝ Իզմիր վէ Սէլանիյի ապլօգա ալթընա ալաճաղընը պիլաիրիեօր. ապլօգա իթսին։ Տէօրտիւնճիւ՝ պազը սէվահիլը Օսմանիէյէ սաքէր չրգարաճաղընը անլաթթեօր. չըգարսըն։ Պէշինճի՝ Զանագ-գալէտէն կէչէճէյինի խապէր վերիեօր. կէչսին։

«Սիզէ տէյպիլիրիմ քի, Զանագ-գալէտէն կէչմէք՝ էօյլէ պիր մուամէլէ տիր քի, պունըն իճրասը թալէպ օլունապիլիր։ Պիր ասրը էվվէլ վէսաիթը թէտաֆիիյէ ղայրը քեաֆի իքէն, Ինկիլթերրա՝ Զանագ-գալէտէն կէչմէյի թէճրիպէ իթմիշ տիր։ Պու կիւնքի վէսայիթը թէտաֆիիյէտէ կէչմէք թէճրիպէսի ֆայտէլի տիր։ Հէր հալէ ատանմամըզ քէնտի վազիֆէսինի իճրա իթմէզտէն էվվէլ, Իթալիա սէֆինէլերինին Զանագգալէտէն կէչէպիլէճէյինի զանն իթմէք գապիլ տէլիլ տիր։

«Իթալիա, քէնտի տօնանմասը Զանագ-գալէյի կէչտիքտէն սոնրա, Սթանպոլ էօնիւնտէ տէմիր աթաճաղընը վէ Տօլմա-պաղչէ սէրայը էօնիւնտէ տուրաճաղընը պէեան իտիեօր։ Գօ՛ կէլսին վէ սէրայըն էօնիւնտէ տուրսուն։ Նէ՞ օլաճաղ տըր։ Օլ վագրթ պու ատանմանընա՝ պիւթիւն չէհրի խարապ իթմէյէ քիֆայէթ իտէճէք կիւլլէլերի գալմասաճաղ տըր։ Պունունլա պէրաբէր, պունլարընը հիչ պիրի, Թիւրքիայը, տիւշմէն թարաֆընտան զապթ իտիլմիշ օլմասան վիլայէթլերինտէն պիրինի թէրքէ մէճպուր իթմէճէճէք տիր։

«Պունլարտան պաշգա, Պալգանլարտա գարբըզըգալար չըգարըլաճաղը պիզէ թէսիտ իտիլիեօր։ Պիզ, պու կիպի գարբըզըգալարտան գօրգմայըզ։ գարբըզըգալար զուհուրինտէ, պիզ տէ եաբաճաղըմըզը պիլիրիզ։ Էկէր ճէպրէ գարշը թէսլիմ օլմասա, վէ էվրօբատան չըգրպ Ասիասա կիթմէյէ մէճպուր օլուրսաք, նամուսըմըզը միւտաֆաա իթիքէն վէ զալիպ տիւշմէնիմիզէ, ֆիթուհաթընը պէտէլի քէնտիսինէ գաչա մալ օլաճաղընը կէօսթէրիքէն սոնրա, Ասիասա չէքիլէճէյիզ։»

Ի ԽԹԱՐ

Վատէլերի տօլմուշ օյան ապօնէլերիմիզին ապօնէլիքլերինէ տէվամ իթմէք խթէտիքլերի հալտէ, վագթընտա ապօնըման պէտէլինի կէօնտէրմէլերինի պէեան իտէրիզ։ Պէտելլերի կէօնտէրիլմէէն ապօնըմանլարը վագթընտա գաթթ իտէճէյիմիզի պիլաիրիրիզ։

ՀԻՒՍԷՅԻՆ ՀԻԼՄԻ ԲԱՇԱՆԸՆ ՊԷԵԱՆԱԹԸ

Սաորը էսպագ Հիւսէյին Հիլմի բաշա՝ Նօյէ Ֆրայէ Բրէսէ զազէթասընը Տէրիսաատէթ մուխպիրի իլէ պիր միւլագաթընտա, աթիտէքի պէեանաթտա պուլունմըշ տըր.

«Ատի պիր Օսմանլը չէհիրլի մագամընտա սիզէ պէեան իտէպիլիրիմ քի, Իթալիա հիւքիւմէթի, իլհագ գարարընը կէրի ալմատըգճա, Իթալիա իլէ, նամուս վէ հայսիյէթիմիզէ միւթէնասիպ օլաճագ պիր միւսալէհա ագաը գապիլ մէյիլ տիր։ Թա իպթիտաան՝ պազը ատալարընը իշղալը իհթիմալինի նազարը տիգգաթա ալարագ, իճապ իտէն թէտապիրի իթթիխազ իթտիք։ Պու իշղալա գարշը մուխալիֆէթ իտէմէյէճէյիմիզ ֆարզ օլընսա պիլէ, Իթալիա պուընտան նէ՞ գազանաճագ տըր։ Իթալիանլար՝ մուհարէպէնին իպթիտաընտա, հարպընը եալընըզ թարապլուսը Ղարպա վէ Պենկազիյէ միւնհասրը օլաճաղընը, վէ Թիւրքիանընը տիկէր հիհէթլերինէ եաբլմաեաճաղընը իլան, վէ այնի վագրթտա պիթարաֆ տէվլէթլերին մէնաֆիինէ զարար կէթիրէճէք պիր մահիյէթի օլմաեաճաղընը պէեան իթմիշլեր տիր։ Պու իֆատէ, մաուազզամ տէվլէթլերի պիթարաֆ գալմասա գարար վերտիրմիշ օլուպ, Իթալիանընը հարաքէաթը վէ հիւքիւմէթը Օսմանիէնին իթթիխազ իտէճէկի թէտապիրը թէտաֆիրիյէ սէպէպիյէ մէնաֆիի թիւճարիյէլերինէ զարար վերմէտիքճէ, պու տէվլէթլեր պիթարաֆլըգլարընա տէվամ իտէճէքլեր տիր։ Պէյրութընը պօմպարտըմանը, տէվլէթլերին, պիթարաֆլըը թերք իլլէմէք ֆիքրինտէ օլմատըգլարընը կէօսթէրմիշ տիր։ Թարապլուս մուհարէպէսի, պիզիմ իշինալա միւսթէմլիքաթ մուհարէպէսի տէյիլ տիր. պիլաքս միւտաֆաայը վաթանը իճապ իթտիրէն պիր մուհարէպէ օլտուղընտան, պիւթիւն գուվվէթիմիզէ պունա տէվամ իտէճէյիզ. Թարապլուստա թէմամէն մաղլուպ օլանա գատար մուհարէպէ իթմէյէ մէճպուրըզ։ Գուվվայը ասքէրիյէմիզ թիւքէնմէզտէն էվվէլ, ազտը միւսալէհաեա հազըր օլտըղըմըզը իլան իտէրէք, քէնտի քէնտիմիզի մուհազգազ պիր թէկիքէյէ իլգա իթմէք գապիլ տէյիլ տիր։ Թարաֆըմըզտան վագը օլաճագ պէօյլէ պիր հարէքէթին նէթիճէսինտէ, եալընըզ Թարապլուս Արապլարը տէյիլ, պիւթիւն չըմալը Աֆրիգա վէ Արապիսթան Արապլարը տախի խօշնուտ գալմասաճագլար տըր։ Անլէրին պիզէ հիւճում իտէճէքլերի, նէ՞ տէ իլանը իսթիգլալ իյլէեէճէքլերի ֆիքրինտէ պուլունմասեօրըմ, ֆազաթ տէվլէթը Օսմանլընինին գուվվէթ վէ իգթիտարընա էմնիյէթլերի գալմասաճագ տըր։»

ՄԱՔԷՏՕՆԻԱ ԹԷՐԹԻՊԱԹ ԳՕՄԻԹԷՍԻ

Մաքէտօնիանընը Թէրթիպաթ գօմիթէսի ազասընտան օլուպ, կէչէնլէրտէ էվրօբա գապինէլերի նէզտինէ կիթմիշ վէ միւրաճաաթլարտա պուլունմըշ օլան Միլիթիչ վէ Եօրկիէֆ նամ բրօֆէսօրլեր, պու քէրրէ Սօֆիասա ավտէթ իթմիշլեր տիր։ Մ. Միլիթիչ, Բէշ զազէթասընընը պիր մուհարրիրիյլէ միւլագաթընտա պէր վէճհը աթի պէեան իթմիշ տիր. «Բրօֆէսէօր Եօրկիէֆ իլէ պէնիմ տէրէօհտէ իթտիկիմիզ մէմուրիյէթ, մէմուլիմիզէն զիեատէ մուվաֆագըյէթ պուլմըշ տըր։ Բէթրէպուրկտա, Լօնտրատա վէ Բարիզտէ խարիճէ նէզարէթլերինին տէվարը սիեասէ միւտիրլերի թարաֆընտան գապուլ օլընտըգ։ Բօմատա, եիւզ գատար մաարուֆ տիբլօմաթլար իլէ միւլագաթ իթտիք։

«Օ բաթթախթլարտա Մաքէտօնիանընը անվալինի շիֆահէն վէ թահրիրէն պէեան իթտիկիմիզ կիպի, միւթէահիեաթըմըզը տա պիլիրտիք։ Ղազէթալարա տախի այնի մէալտէ պէեաննամէլէր թէպլիղ իլլէտիք։

«Մէմուրիյէթիմիզ, Բէվալ միւլագաթընա տօղրուտան եախօտ տօլայըսըյլա իշթիրաք իթմիշ օլան տէվլէթլերին բայիթախթլարընա կիթմէքտէն իպարէթ օլտըզընտան, Վիէննա վէ Պերլինի զիեարէթ իթմէտիք։

«Պալգան գօմիթէսինին էքսէր ազասը թարաֆընտան վագը օլան թահգըգաթ իւզերինէ միւսթէնէտ պուլընան պու գօմիթէնին գարարլարը՝ Մաքէտօնիա թէրթիպաթ գօմիթէսինին նազարեաթ վէ էֆքեարընա մութապգ օլտըզընը անլատըգ, վէ Մաքէտօնիա անվալի իւզերինէ վէրտիկիմիզ իյզահաթընը՝ Մաքէտօնիատա մուգիմ Պուլկար գավմընընը հալի իւզերինէ հիւսնի թէէսսիրի օլաճաղընա գանի օլտըգ։

«Գօմիթէմիզ, էվրօբա միւտախէլէսինին վուգուի զէմանընա գատար մուպարէզէյէ տէվամ իթմէյէ գարար վերմիշ տիր»։

ՄՈՒՀԱՐԷՊԷ

ԶԱՆԱԳ-ԳԱԼԷՆԻՆ ԱԶԸԼՄԱՍԸ

Զաբչէնպիհ կիւնիւ ազտ օլընան Մէճլիսի վիւքէլատա, Զանագ-գալէնին թիւճճար սէֆինէլերինէ ազըլմասը թահթը գարարա ալընմըշ տըր։ Պու պապատ Խարիճիէ նէզարէթինտէն Օսմանլը սէֆարէթլերինէ թէպլիղաթ իճրա օլընտըզը կիպի. չէհրիմիզտէ տիւէլը մուազզամա սէֆիրլերինէ տախի աթիտէքի մալիւմաթ վերիլմիշ տիր.

«Հիւքիւմէթը Սէնիէնին՝ Զանագ-գալէ պօղազընը գաբամազտան էվվէլքի շերաիթ տարէսինտէ, եանի թիւճճար սէֆինէլերի իչին գլաղուզլըգ իճապընա թապի օլմագ մէճպուրիյէթի պագի գալմագ իւզրէ, պիթարաֆ սէֆինէլերէ ազմասա գարար վերտիկինի՝ Խարիճիէ նէզարէթի էճնէպի սէֆարէթլերէ թէպլիղ իտէր։ Մուայէէն վէ մահտուտ պիր եօլ ազըլմասը իչին մատէթէն լազըմ օլան միւտէթին խիթամընտա, պօղազ։ շէրայիթը մէզքիւրէ տարէսինտէ սէֆինէլերէ ազըգ պուլունճաճագ տըր։ Հիւքիւմէթը Սէնիէնին, լիւզում հիսս օլընտըզը անտէ պօղազը թէմամէն գաբամագ խուսուսընտաքի հագգը մէշրուրընը թէմամէն մուհաֆազա իյլէտիկի շիւպհէսիզ տիր»։

*** Զանագ-գալէնին գաբանմասընտան տօլայը Ինկիլիզ տէյրը սէֆինը թիւճճարիէ օտասը թարաֆընտան Սըբ Էտուար Կրէյէ բրօթէսթ։ խիլմիշ, վէ միւշարիլէյ՝ հաբաքեաթը ասքէրիէ հագգընտա տիկէր տէվլէթլեր իւզերինէ իճրատ թազեիգաթ իթմէքլիկին նէ գատար միւշքիլ օլտըզընը, մամաֆիհի մուվագգաթ սուրէթտէ օլտուն պօղազը ազըլմասը իչին Սթանպօլա վէ Բօմատա պա թէլէկրաֆ իճրատ թէպլիղաթ իտիլտիկինի պիլտիրմիշ տիր։

*** Ֆրանսա բէյիսի վիւքէլասը վէ խարիճիէ նազընը Մ. Բուանդարէ տախի՝ պու մէտէլէ հագգընտա հիւքիւմէթը Սէնիէնին նազարը տիգգաթընը տավէթ իթմէք իւզրէ Բարիզ Օսմանլը սէֆիրի իլէ միւլագաթ իթմիշ տիր։

*** Զանագ-գալէնին թէմամիլէ ազըլմասընա գատար, Մէսաժըրի Մարիթիմտէն պաշգա պիր չօգ վաբոր գումբանիալարը՝ Շարգ վէ Գարատէնիզ ճիհէթլերինէ սէյրը սէֆէրլերինի թաթիլ իթմիշլեր տիր։

*** Բարիզ, 2 մայիս.— Մ. Սաասնօֆընը նուԹգը Սթամպօլտա սուի թէէսիր իթթիկինի զազէթալար եազըեօրլար։ «Թան» զազէթասը, պու հիտէթի՝ Զանագ-գալէ մէսէլէսինէ Գուլկարիսթանընը զանէթ չէտիտ պիր մէսէլէք թուրմըշ օլտուղընա, վէ Գուլկարիսթանընը՝ Բուսիա թարաֆընտան թահրիք իտիլմիշ օլմասը չիւպհէսինէ աթֆ իտիեօր։ Մէհֆիլը Օսմանիէտէ հուսուսէ կէլէն պու սուի թէէսսիրէ Բէթրէսպուրկտա թէճճիպ օլընաքշ կիպի կէօրիւնիւեօր։

*** Բուսիա խարիճիէ նազընը Մ. Սասսնօֆ, Զար իլէ միւլագաթ իթմէք իւզրէ կէչէն բէնչէնպիհ կիւկիւ Էիվատիաեա ազիմէթ իթմիշ տիր։

*** Գու հավատալէր՝ Զանագ-գալէ պօղազընը գաբանմասընտան տօլայը էվրօբաճա հասբէ օլան հէյէճանը կէօսթէրմէքտէ օլուպ, լաքին Գապը Ալինին՝ մէզքիւր պօղազը ազմագ իւզրէ, վերտիկի գարար իւզերինէ հէյէճանը մէպքիւրըն զայիլ օլմըշ օլմասը թապիի տիր։ Գու գարար՝ թէքմիլ էվրօբատա, խուսուսա Վիէննա վէ Բարիզ մէհաֆիլինտէ հիւսնի թէէսսիր հասբէ իթմիշ տիր։

*** Մէքքէ էմիրինտէն վէ Հիճազվալիսինտէն Հարպիէ նէզարէթինէ կէլէն մալիւմաթա նէզարէն, պիր տիւշմէն հարպ էֆինէսի՝ մարտըն 20նճի կիւնիւ Գոնֆիտատա վասըլ օլուպ, իրթէսի կիւն սապահան ագշամա գատար մէվգբի ասքէրիէյի թօքա թութմըշ տըր։ Իրթէսի կիւն տէ տէվամ իթմիշ տիր։ Օ կիւնիւ Պէտէվիլիէրտէն միւրէքքէպ պիր էշգբեա չէթէսի՝գատապատա հիճճիմ իթմիշ իտէ տէ, շիտատէթլէ կէրի սիւրիւլմիւշ տիր։ Իթալեան կիւլլէլերի տէ զարար վերմէմիշ տիր։ Էշգբեա իլէ միւսատէմէսինտէ ասքէրիմիզէն եալընըզ պիրի թէլէֆ վէ իւչիւ խաֆիֆճէ մէճրուհ օլմըշ տըր։ Մարտ 25տէ տիւշմէն կէմիսի թօրլարընը տօղրուտան տօղրու Գոնֆիտա գատապասընա թթմըշ, վէ պիլճիւմլէ էպնիէյի էմիրիէյի վէ իւզերինտէ Հիլալը Ահմէր պայրաղը պուլընան խասթախանէյի թօքա թութմըշ, վէ սաղտան մասամուլ օլան 100տէն զիեատէ էճալի գուլիպէսինի իհրաղ իթմիշ տիր։ Մարտըն 27ինտէ տիւշմէն թէքքար պօմպարտըմանա պաշլատեաք, հիւքիւմէթ գօնաղըյլա գատապատա պիր չօգ կիւլլէ թթմըշ տըր։ Տիւշմէնին աթէշինատէն ասքէրիմիզ գաթիէն միւթէէսիր օլմամըշ տըր։ Էմաքինը էմիրիյէճէ օլան զարար՝ էհէմմիյէթսիզ տիր։ Անճագ. 0 կիւնտէ 40 գատար գուլիպէ-եանմըշ վէ 4ին չօճուգ, 6սը գատրն օլարագ, 24 քիչի եարալանմըշ տըր։ Այրն 26ընտա Գոնֆիտատա միգտարը քեաֆի ասքէր կէլմիշ տիր։

*** Բօմա.—Բէթրէսպուրկտան ժամանս Սթէֆանիյէ պէր վէճհը աթի եազըլմըշ տըր։—«Սթամպօլտան ժամանս Հավատա Թէլէկրաֆլա Թէպլիղ օլընան հավատիատէ, Զանագ-գալէնին Թէքքար աշըլմասը իչին Բուսիա թարաֆընտան Գապը Ալիյէ վէրիլէն նօթատա, Իթալիանընը պօղազա Թէարրուզ իթմէմէք մագսէտի Թէէմին իտիլմիշ օլտըզը պիլտիրիլմիշ օլտըզընտան, պու մալիւմաթըն տօղրու օլնուպ օլմատըզընը Իթալիանընը Բէթրէսպուրկ մասլահաթ կիւզարը՝ խարիճիէ նազընը Մ. Սասսնօֆա սիւալ իթմիշ, վէ Մ. Սասսնօֆ՝ ժամանս Հավասընը մէզքիւր Թէլէկրաֆընտա միւնասէրիճ մալիւմաթը գաթիէն Թէքզիպ իթմիշ տիր։

*** Ինկիլթերրանընը Ավամ գամարասընտա, Զանագ-գալէնին գաբանմասընտան տօլայը Ինկիլիզ Թիճարէթինին ուղրաբզը զարար հագգընտա Ինկիլթելանընը Թիւրքիաեա գարշը բրօթէսթ։ իտիպ իթմէյէճէկի սիւալինէ, խարիճիէ միւսթէշարը՝ «Հիւքիւսէթ, մէնֆուհիէթպախշ պիր հալ թէէսիս իթմէք իչին միւսաճճել օլան թէշէպպիւսաթտա պուլունտուս իսէ տէ, մուհաբէպէ էանասընտա թիճարէթի զարարլարտան քեամիլէն գուրթարմագ միւմքին տէյիլ տիր» տէյի ճէվապ վերմիշ տիր։

*** Զանագ-գալէ պօղազընտան թիճճար սէֆինէլերինին կէչէպիլմէսի իչին թօրբիլլերինգալարրըլմասը ամէլեաթը պիր գաչ կիւն տէվամ իտէճէկինտէն, սէյրը սէֆէր՝ բազար իրթէսինտէն էվվէլ պաշլատեամաեաճագ տըր։

*** Կէչէն ագշամ կիւնէշ պաթթըգտան սոնրա Սէմէնտէր նամ Օսմանլը ըրմարքէօր վաբորը՝ Զանագ-գալէտէ նէզարէթ իթմէքտէ իքէն, պիր թօրբիլ իլէ միւսատէմէ իտէրէք, պէր հավա օլմըշ։

վէ 4 զապիթ իլէ, իքիսի էրմէնի օլարագ 4 թաֆա թէլէֆ օլմըշլար տըր։ Բըսոր քէօր իչինտէ պուլընան 12 ասքէր տէ պօղուլմըշ տըր։ Պու ֆէլաքէթ՝ Զանագ-գալէտէ թէսիրը ազիմ հասրլ իթմիշ, վէ իեանէ ճէմինէ պաչլանմըշ տըր։

ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Տիւն ազչամալաֆ. սաաթ 6տա, Վարչ. ժողով Բաթրիգխանէ սալօնընտա ագտ օլընմըշ տըր։ Քեաֆիֆէյի ազա վագթընտա հազրը պուլընմըշլար տըր։ Եալընըզ Արմենակ պէյ Սագըզլեան Էվրօբատա օլմասը հասկիլլէ, մէճլիստէ մէվճուտ օլամամըշ տըր։ Իչպու իքինճի իճթիմատէ, աթիտէքի մատատէր իլէ իշթիղալ իտիլմիշ տիր։

Զաթէն իլք իճթիմաքն զապիթ՝ բէնչէնպիհ ագչամքի իճթիմաքն իպթիտաքնընա օգուտնմըշ վէ պազը թաֆիլաթէ թաֆիզ օլընմըշ օլտըղընտան, թէքրար օգուտնմաեա լիազում կէօրիւլմիշ տիր։ Պատէհու, զազէթաճզը իչ սահիֆէսինտէ եազմըշ օլտըղմըզ Իալաթա Բաթրիգխանէսի գանչէլէրլիկի հատիսէսի, մէզքիւր հատիսէտէ հազրը պուլընմըշ օլմասեան Արամ պէյ կէօչէեան իլէ Պողոս էֆ. Շէրպէթճեանա տախի պիտիրիտիքտէն սօնրա, միհրի բէսմինին սուրէթը իսթիմալի հագգընտա տիկէր պազը թէֆէրրուաթ գարարլաշտըրըլմըշ վէ Գրիգոր էֆ. Բարլատի մէճլիսէ ճէլպ իլէ, քէնտիսինէ պազը թալիմաթ վէրիլմիշ տիր։

Միլէթիմիզ էֆրատընտան Գապէրիէնին Մօնճուսուն գարիէսինտէնօլուպ, սէնէլէրճէ Մըսրըտա իգամէթ իթմիշ օլան Յակոբ ազա Մանուկեան նամ քիմսէ, մէճլիսէ պիր խսիատա թագտիմիյէ, Մըսրըտա պուլընան ֆապրիգասը վէ սաիր էշեասընը ճիւղի պիր մահիէյէ պէտէյ օղլընա թէրք իթմիշ, ֆագաթ օղլը, եալընըզ 3 այ պօրճընը թանըյըպ, օնան պէրու պիր բաբա վէրմէմիշ օլտըղընտան, պու պապտէ Իսկենտէրիէ էրմէնի-գաթօլիք բահիպլէրինին տէ մալիւմաթը օլտըղը ճիհէթլէ, հալինէ տէրման իթմէք իւզրէ, մահէլլի Վարչական եախօտ Աղքախընամ ժողովընա պուրատան պիր թավսիյէնամէ եազըլմասընը ըէճա իյլէմիշ տիր։ Մէճլիս, իճապ իտէն զէվաթա թավսիյէնամէ եազմայը վատ իթմիշ տիր։

Սամաթիա քիլիսէսի թաղ. Խորհուրդը ազաքընտան իքիսի չէքիլմիշ վէ գալան իքի ազաքը, եանի Բալամուտեան էֆ.ներ՝ չիմտիյէ գատար պու վազիֆէյի իճրա իթմէքտէ պուլընմըշլար իսէ տէ, քէնտիլէրի տտախի չէքիլէճէքլէրինտէն, եէրլէրինէ եէնի պիր հէյէթին ինթիխապը լիազումընը իշար իլէ, Մէճլիսէ պիր թահրիրաթ կէօնտէրմիշլէր տիր։ Մէճլիս, միւսամիլէյիւմայէ պիր ճէվապ եազարագ, խըզմէթլէրինէ պիթ թէչէքքիւր, եագընտա ուզում հէյէթլէր սրրասընտա, Սամաթիա մէճլիսի տախի եէնի Թաղ. Խորհուրդ ինչին տախի պիր թահրիրաթ կէօնտէրմէսի տիր։ Մէճլիս, միւսամիլէյիւմայէ պիր ճէվապ եազարագ, խըզմէթլէրինէ պիթ թէչէքքիւր, եագընտա ուզում հէյէթլէր սրրասընտա, Սամաթիա մէճլիսի տախի եէնի Թաղ. Խորհուրդ ինչին տախի պիր թահրիրաթ կէօնտէրմէսի տիր։ Պու սուրէթլա վէ Գրիգոր էֆ. Բարլատի մէճլիսէ ճէլպ իլէ, քէնտիսինէ պազը թալիմաթ վէրիլմիշ տիր։

Միլէթիմիզ էֆրատընտան Գապէրիէնին Մօնճուսուն գարիէսինտէնօլուպ, սէնէլէրճէ Մըսրըտա իգամէթ իթմիշ օլան Յակոբ ազա Մանուկեան նամ քիմսէ, մէճլիսէ պիր խսիատա թագտիմիյէ, Մըսրըտա պուլընան ֆապրիգասը վէ սաիր էշեասընը ճիւղի պիր մահիէյէ պէտէյ օղլընա թէրք իթմիշ, ֆագաթ օղլը, եալընըզ 3 այ պօրճընը թանըյըպ, օնան պէրու պիր բաբա վէրմէմիշ օլտըղընտան, պու պապտէ Իսկենտէրիէ էրմէնի-գաթօլիք բահիպլէրինին տէ մալիւմաթը օլտըղը ճիհէթլէ, հալինէ տէրման իթմէք իւզրէ, մահէլլի Վարչական եախօտ Աղքախընամ ժողովընա պուրատան պիր թավսիյէնամէ եազըլմասընը ըէճա իյլէմիշ տիր։ Մէճլիս, իճապ իտէն զէվաթա թավսիյէնամէ եազմայը վատ իթմիշ տիր։

Սամաթիա քիլիսէսի թաղ. Խորհուրդը ազաքընտան իքիսի չէքիլմիշ վէ գալան իքի ազաքը, եանի Բալամուտեան էֆ.ներ՝ չիմտիյէ գատար պու վազիֆէյի իճրա իթմէքտէ պուլընմըշլար իսէ տէ, քէնտիլէրի տտախի չէքիլէճէքլէրինտէն, եէրլէրինէ եէնի պիր հէյէթին ինթիխապը լիազումընը իշար իլէ, Մէճլիսէ պիր թահրիրաթ կէօնտէրմէսի տիր։ Մէճլիս, միւսամիլէյիւմայէ պիր ճէվապ եազարագ, խըզմէթլէրինէ պիթ թէչէքքիւր, եագընտա ուզում հէյէթլէր սրրասընտա, Սամաթիա մէճլիսի տախի եէնի Թաղ. Խորհուրդ ինչին տախի պիր թահրիրաթ կէօնտէրմէսի տիր։ Պու սուրէթլա վէ Գրիգոր էֆ. Բարլատի մէճլիսէ ճէլպ իլէ, քէնտիսինէ պազը թալիմաթ վէրիլմիշ տիր։

Միլէթիմիզ էֆրատընտան Գապէրիէնին Մօնճուսուն գարիէսինտէնօլուպ, սէնէլէրճէ Մըսրըտա իգամէթ իթմիշ օլան Յակոբ ազա Մանուկեան նամ քիմսէ, մէճլիսէ պիր խսիատա թագտիմիյէ, Մըսրըտա պուլընան ֆապրիգասը վէ սաիր էշեասընը ճիւղի պիր մահիէյէ պէտէյ օղլընա թէրք իթմիշ, ֆագաթ օղլը, եալընըզ 3 այ պօրճընը թանըյըպ, օնան պէրու պիր բաբա վէրմէմիշ օլտըղընտան, պու պապտէ Իսկենտէրիէ էրմէնի-գաթօլիք բահիպլէրինին տէ մալիւմաթը օլտըղը ճիհէթլէ, հալինէ տէրման իթմէք իւզրէ, մահէլլի Վարչական եախօտ Աղքախընամ ժողովընա պուրատան պիր թավսիյէնամէ եազըլմասընը ըէճա իյլէմիշ տիր։ Արաբեան էֆ.ներ՝ թէքլիֆի հիւանի թէլագգը օլընմըշ, վէ Գրիգոր էֆ. Ոսկեան՝ պու պապտէ լազըմ կէլէն բուխսաթը ըէսմիյի իսթիհսալ իթմէյի տէրէօհտէ իթտիկինտէն, մէճլիս, Ոսկեան Գրիգոր էֆ.յէ թէչէքքիւրէն, պու խուսուսըն վէ սաիր էլտէն կէլէն մուավէնէթլէն իյֆասընը Մէճլիս միւսամիլէրհէ իհալէ իյլէմիշ տիր։

Աալիէ վէ Մեարիֆ նէզարէթլէրինտէն կէլմիշ օլան իքի թէզքէրէ տախի օգուն-մըշ տըր։ Պիրինճիսինտէ, եէնի վիլայէթ նիզամնամէսի մուհիպլինճէ, բուէսսալը բուհանիէնին իտարէ մէճլիսլէրինտէ պուլընամաեաճաղը պիլտիրիլմիշ տիր։— Մէճլիս, պու պապտէ տիկէր Բաթրիգխանէլէրին ինթիխապ իտէճէկի խաթը հարէքէթէ պիթթապի սիւլուք իտէճէկի ճիհէթլէ, պու մէսէլէ իլէ իշթիղալ իթմէմիշ տիր։ Տիկէր թէզքէրէ իսէ, մէքթէպլէրտէ մուալիմլիք իթմէքտէ օլան վէիտէճէքպուլընանլարըն սաքէրլիքտէն մուաֆ օլմասը իչին իճապ իտէն մուամէլէի բէսմիյէնին իյֆասընա միւթէալիգ օլուպ, մուֆասսալ պիր թահրիրաթ օլմաղլէ, պունըն իյզահարյա խիւլասասընը մէճլիսէ կէթիթիրիլմէսի՝ Ատենապիր Գրիգոր էֆ. Ոսկեանա իհալէ գըլընմըշ տըր։

Պատէհու, Աղգ. ժողով Ատենապետի Արամ էֆ. Երամեանա վիրուա իթմիշ օլան էվրագը, միւշարիէյէ Վարչ. ժողովա կէօնտէրմիշ օլտըղընտան, պունլարըն պիր գըսմը օգուտնմըշ, վէ պագիսի կէլէճէք իճթիմայէ թաալիգ գըլընմըշ տըր։ Օգուտնան մէքթուպ եախօտ թէլէկրաֆլար՝ Մէրզիֆունտան, Պիրէճիքտէն, Ալպիսթանտան վէ Մալաթիատան օլուպ, ահվալը ճէմաաթըմզա միւթէալիգ պուլընմըշ տըր։ Պունլարա իճապ իտէն ճէվապըն վէրիլմէսի, եախօտ մուամէլէի լազըմէնին իճրասը գարարկիր օլմըշ տըր։

Բաթրիգխանէ Խորհուրդլարընըն թէպ տիլի, վէ եէնի գարու քէհեասընը թայերինի քէյֆիյէթլէրի՝ իլէրիյէ թաալիգ գըլընմըշ տըր։

Ալպիսթան մէքթուպընա, Օսմանլը Մէճլիսի մէպուսանը ազալըընա ճէմաաթըմզատան Մանուկ էֆ. Մարիկեանը ինթիսապը իչին, հէր նէ գատար Ալպիսթանտա վէ Մարաշտա չալըշըլմըշ իսէ տէ, պիր քէրրէ պու խապէր կէճ վասլ օլտըղընտան, վէ սանիէն՝ ինթիխապլարտա պազը սուի հարաքեաթ վուգու պուլտըղընտան, միւսամիլէյինին ինթիխապընտա բէք տէ մուվաֆֆագիյէթ մէմուլ օլընամաեաճաղը պիլտիրիլմիշ տիր։ Պու վէսիլէ իլէ Ատենապետ էֆ.՝ ախիրէն Ոսկեան էֆ. իլէ պիրլիքտէ Աղգ. ժողով թարաֆընտան ինթիհատ վէ թէքագգը մէրքէզ գօմիթէսինէ կինթիքլէրինտէ, ճէրէեան իտէն միւքեալէմաթը մէճլիսէ թէպլիղ իթմիշ տիր։ Պու պապտէքի մաւլիւմաթ տա՝ պու կիւնքի նիւսխէմիզին մահէլլը ժախսուսընտա միւնտէրիճ նէշրիեաթա մուվաֆիգ պուլընմըշ տըր։

Մուվագգաթ գանչէլէր Գրիգոր էֆ. Հաճիպեարըն, պու կիւն, իլք տէֆա մէզքիւր մէժուրիյէթլէրիգիալաթա Բաթրիգխանէսինէ կինթիմէսինտէ, Գրիգոր էֆ. Ոսկեանընն տախի պիրլիքտէ պուլընմասընա գարար վէրիլտիքտէն սօնրա, Մէճլիս սաաթ ալաֆ. 8.30տա տաղըլմըշ տըր։

*** Պու սապահ «Հասութից և Ծախուց Խորհուրդ»ընըն՝ Գալաթա Բաթրիգխանէսինտէ սուրէթը ֆէվգէլատէտէ ագտը իճթիմայէ, մէզքիւր Խորհուրդ Ատենապետի Պողոս էֆ. Մաժճեան թարաֆընտան տաւէթ օլընաբըը խապէր ալընմըշ տըր։

ԼՕՐՏԼԱՐ ԳԱՄԱՐԱՍԸՆՏԱ ՊՕՂԱԶԼԱՐ ՄԷՍԷԼԷՍԻ

Լօնտրա, 3 Մայիս.— Լօրտլար գամարասընտա մուհաֆազաքեարանտան Լօրտ Նէվբըն վէ հուբրիյէթբէրվէրանտան Լօրտ Նօմպիւրն Հօլմ պօղազլարընը գաբանմասը մէսէլէսինտէն պահս իթմիշլէր տիր։ Լօրտ Նէվբըն տէմիշ տիր քի, «Աճապա Ավսթրիա հիւքիւմէթի՝ Ատրիաթիգ տէնիզինտէ վէ Սէլանիք քէօրֆէզինտէ հարաքեաթը պահրիէ իճրա իտիլմէմէսի իչին պիր թէահիւտ էլտէ իթմէսի գապիլ տէյիլ մի տիր։

Տիկէր Թարաֆտան Լօրտ Նօմպիւրն՝ Ինկիլթէրրա հիւքիւմէթինին, Իթալիատան, հարաքեաթը հարպիէյի թահտիտ իթմէսի հագգընտա թէէմինաթ իսթէմէսինի թալեպ իթմիշ տիր։ Պու սիւալ վէ թէքլիֆէ ճէվապէն Վիգոնթ Մօրլէյ՝ աթիտէքի ճէվապը վէրմիշ տիր. «Թիւրքիա, Զանագ-գալէ պօղազընը աչմասա գարար վէրմիշ տիր։ Պինաէն ալէյհ արթըգ Լօրտ Նէվբըն թարաֆընտան՝ Իթալիանըն Ավսթրիաա վէրտիկի բիվայէթ օլընան թէէմինաթ կիպի պիր թէահիւտ թալեպ իթմէք մուվաֆիգ օլամազ։ Պիթարաֆլար՝ մուհարբիպ տեվլէթլէրէ հարպըն սուրէթը իճբասընա տաիր հուտուտ չըզմագ սէլահիյէթինի հայիզ տէյիլ տիրլէր։ Էկէր, պու մէսէլէլէրէ տաիր թէաթի օլընան մուխապէրաթ նէյր իտիլէճէք օլուրսա կէօրիւլէճէք տիր քի, Ինկիլթէրրա՝ պիթարաֆլարգ գավահտինտէն զէրրէ գատար չաշմամըշ տըր։

«Թիւրքիա, քէնտի էմնիյէթը տախիլէսինէ թէալլիւգ իտէն քեաֆֆէյի թէտտարիրի իթթիխազատա սէլահիյէթը քեամիլէյէ մալիք տիր։ Թիւրքիա, Պողազլարը, եալընըզ էմնիյէթը տախիլիէսի իչին գարամագ չարթըլա պիթարաֆլարը թիճարէթի իչին աչըգ պուլընարմազա մէճպուր տըր։ Անճագ պու չարթ, Թիւրքիաեա, այնը զէմանտա իշպու հագգընէմնամ հարպտա պիթարաֆլարը իզարբ իտէճէք տէրէճէտէ սուի իսթիմալ իտիլմէսէսի զարուրէթինի տէ թահմիլ իյլէր։ Թիւրքիաեա գարշը Իսլամիյէթ նօգթաի նազարբյա հայիզ օլտըղըմզ մէնաֆիի իհմալ իթմէք պէօյիւք պիր խէթա օլուր. անճագ պու խէթա, այնի զէմանտա քէնտիսինէ, բէվապրթը միւթէամիլէյի տօսթի իլէ մէրպութ պուլունտըղը ըզ վէ Պահրը Սէֆիտ տէվլէթի օլմագ միւնասիպէթիյլէ մէնաֆիի միւշթէրէքէյի հայիզ օլտըղըմզ իթթալիաեա գարշը տախի մէվճուտ տըր։»

Լօրտ Լանսդաուն իսէ, աթիտէքի պէեանաթտա պուլընմըշ տըր. «Թիւրքիա, պօղազլարը մուվագգաթէն գաբամագ մէճպուրիյէթինտէ պուլունտու։ Պունա, հարպը իլան իտէնին, հարթա Իթալիայը, հարաքեաթը հարպիէյի չու չայեանը թէէսիւֆ չէքլաէ թէվսիէ սէվգ իյլէյէնին քէնտիսի օլմատըղընը տա իլավէ իտէպիլէրիզ. ֆագաթ Թիւրքիանընն պու հագգլարը նէտէն իպարէթ օլուրսա օլսուն, օնու իֆրաթա վարտըրմամագ լազըմ տըր։ Հէր հալտ Շարգ ասլարընտա պիթարաֆ մէնաֆիէ գարշը սօն տէրէճէ տիգգաթ կէօսթէրիլմէլի տիր։ Պինաէն ալէյհ Թիւրքիա, պու հագգէթի անլամըշ օլտըղը իչին, հէր տիւրլիւ թագտիրաթա հագգ գազանմըշ տըր։»

ԱՎԱՄ ԳԱՄԱՐԱՍԸՆՏԱ

Լօնտրա, 2 մայիս.— Ավամ գամարասընտա վուգու պուլան պիր սիւալէ ճէվապէն, Լօրտ Մօրլէյ՝ Սթանպօլընն թէհտիտ ալթընտա պուլընտըղը զէմանհիւքիւմէթը Օսմանիէյի, պօղազլարը սէրպէսթ պրագմաեա մէճպուր իտէճէք պիր մուահէտէ մէվճուտ օլմատըղընը պէեան իթմիշ տիր։

Ինկիլթէրրա, հիչ պիր սուրէթլէ մուհարիպլէրին հուգուգընը թահտիտ իթմէեէճէք տիր։

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Բարիզ, 2 մայիս.— Թէվսսիաթ, գօնֆէրանս, միւսալէհա, իթալեան հարաքեաթը պահրիէսի, Աֆրիգատաքի հարաքեաթ վէ կիրիտ մէսէլէսինտէ հիչ պիր եէնի մուամէլէ կէօրիւլմէմէքտէ տիր։ Իթալիանլար՝ Թարապլուստա պիր ատըմ իլէրի կիտէմէտիքլէրի կիպի, ագտը սուլհա վէ սաիր մէսէլէլէրէ տաիր հիչ պիր միւզաքէրաթ թէչէպպիւսիւ մէվճուտ տէյիլ տիր։ Վուգու պուլաճագ եէնի պիր թէչէպպիւսիւն սէմէրքսիզ գալաճաղը վէ պինաէն ալէյհ պէօյլէ պիր թէչէպպիւսէ կիրիյիլմէեէճէկի անլաշըլըեօր։

ՄԷՃԼԻՍԻ ՄԷՊՈՒՍԱՆ

Շէհրիմիզտէ էլեկտրիք 155 մէպուս պուլընըը, պինապէրին էքսէրիյէթ հուսուլէ կէլմիշ օլտըղը ճիհէթլէ, պու կիւն Մէճլիսի մէպուսանընն ագտը գարարլաշտըրըլմըշ վէ մէպուսլար՝ էօյլէյին մէճլիս տաիրէսինտէ հազրը պուլընմագ իւզրէ տաիրէթ օլընմըշլար տըր։

Տիւն, Էրմէնի միլլէթաշտըրմըշընը Երեսի. ժողովընտա, Անատօլուտա Էրմէնիլէրիլ մէսքիւն վիլայէթլէրին չայեանը մէնֆաաաթիյէթ օլմասան անվալի իւզէրինէ թէքրար սուզուն միւզաքէրաթ ճէրէեան իթմիշ տիր։ Էզճիւմլէ Զէյթուն վէ ճիվարընը էնտիչէլի անվալի հագգընտա Հմայեակ եպս. վէ Սմբատ Բիւրատ էֆ. իլէ սաիրլէրի՝ մէճլիսին նազարը տիգգաթընը տավէթ իթմիշլէր. վէ Զէյթունա, էսկի բէժիմ զէմանընտա օլտըղը կիպի, Խրիսթիան գայմագամ Թայեինի լիւզումընտան պահս իյլէմիշլէր տիր։ Պու խուսուս վէ Անատօլընըն էմնիյէթպախշ օլմասան ահվալի, մէճլիստէ պիր խայլի միւզաքէրէտէն սօնրա, մէսէլէ Վարչութիւնա իհալէ գըլընմըշ տըր։

ԳՕԼԷՐԱ ՇԻՒԳՀԷԼԷՐԻ

Գալաթատա Ֆէրմէնէճիլէր սօգաղընտա մուգիմ Հաճի Իլիա իսմինտէ պիր քիմսէ, կէչէն ճումա ագչամը խասթալանարագ, եէտիգուլէյէտ Բուս խասթախանէսինէ կէօթիւրիւլմիշ վէ իւզէրինտէ գէլէրաեա միւշապիհ պազը էմարէլէր կէօրիւլմէքլէ, տէրհալ քէյֆիյէթ՝ պէլէտիէ թապիպլէրինէ պիլտիրիլմիշ տիր։ Հէր նէ գատար խասթալըղը գէլէրա օլմատըղը՝ իճրա իտիլէն թահգըգաթտան անլաշըլմըշ իսէ տէ, Շէհիր էմանէթի՝ թէապիրը իհթիսաթի օլմագ իւզրէ, պունտան պէյլէ Շէհիր էմանէթինին եախօտ պէլէտիէ թապիպլէրինին շահատէթնամէսինի համիլ օլմասան թապիպլէրին՝ պէլէտիէ եախօտ ճէմաաթ խասթախանէլէրինէ գապուլ իտիլմէմէսինէ գարար վէրմիշ տիր։

«Իգթիհամ»ընն պէեանընա կէօրէ, Բուսիա տօնանմասը Սէվասթօբօլտան հաքէքէթ իթմէմիշ տիր։

Տիւն սապահ պիր Իթալիա հարպ սէֆինէսի Մէրմէրխտէ Գիւլլիւք լիմանընա վասլ օլմըշ վէ պիր սաաթ տուրմըշ տըր։

Գէրլինտէն «Էգօ տը Բարի»յէ պիլտիրիլտիկինէ կէօրէ, Բուսիա խարիճիէ նազըրը՝ Զանագ-գալէնին գարանմասընտան տօլայը Բուսիա Թիւճճարը իչին Թազմինաթ Թալեպինէ գարար վէրմիշ տիր։ Էկէր Թիւրքիա Թազմինաթ վէրմէք իսթէմէզսէ, Բուսիա, մէսէլէյի Լա Հէյ մահքէմէսինէ հէվալէ իթմէյի թէքլիֆ իտէճէք տիր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

20 Ապրիլ 1912

	Ղ.	Բր.
Թէվֆիտ իսիլմիշ էսհ. ում.	97	95
Բումէլի չըմէնաբֆէրի ֆր.	205	
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ.Օ.	5	42
Տէրիս. Թրամվայ գուբ.	19	50
» » Թահվ. ֆր.	5.00	
Ըէժի	15	50
Տէրիսսատէթ Ըսխթըմ	445	50
Տէրգոզ	407	
Անատօլը չըմէնտըֆէրի գուբ.	15	47
» » Թահ.	490	
Քրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	336	
» » » Բ.	275	

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹը

Օսմ. լիրասը 100 ղ.տան	Ղ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	107	20
Մէթալիք	104	25
Բօլ	92	20
Ֆրանսզ ալթունը	87	08
Ինկիլիզ լիրասը	110	
Գըրմից	50	
Բուպլի քեաղըտ	86	

Սահիպի իսիթիազ կէ
Միւտիրը մեսուլը զազէթա
ՅՈՎՀ. ԹՕԼԱՃԵԱՆ
ԻՏԱՐԷԽԱՆԷ
Գալաթատա Թագսիմ նումարասի Ն. 65